

Ք Ա Ռ Ե Ա Կ Ն Ե Ր

Ձեմ ուզեր աշխարհն փիզիք օրէնքով լոկ կառավարուի,  
Կ'ուզեմ հրքաշքն ալ հոն դեր ունենայ,  
Որ հոգին անոր քեկերուն քառած աստղերուն տարուի  
Ու յաւերժութեան ինքզինքը բանայ:

Կեանք ազուր Ես ու տըգեղ,  
Մըշտանորոգ, մըշտանոր,  
Էրագ Ես սուտ ու շըքեղ,  
Պատիժ Ես դուն ու շընորի:

Ես եմ անձը կեդրոնական (Եսս է միակ վաւերական),  
Երբ Ես չըկամ, ա'լ չը խորհիմ եւ ալ չըզգամ,  
Իմաստն ի'նչ է տիեզերքին,  
Իր գոյութեան, իր իմաստին Ես եմ վըկան:

Օ' մըշմարտութիւն, իրա՞ւ Ես արդեօք, քէ կեղծիք ու սուտ,  
Լոյսի պէս յըստակ կը քըլիս ինձ', մերք գիշերուան պէս  
Երբեմըն բարի սա արևուն պէս ջերմ ու լուսեղէն, Իմութ-  
Մերք Աստուծոյ պէս գըքոտ, ու մերք ալ մահուան պէս  
[անգութ:

Տէր, բաւ է ա'լ անձկութիւնն այս,  
Այս ըսպասումն անպէտ...  
Է՞ր կը տանիս գիս մաս առ մաս,  
Մէկէն դիր վերջակէտն:

Ես պատեհութեան խաղ ու խաղալիկ,  
Անսահման ծովու Ես չընչին ալիք,  
Ես մահկանացու՝ խեղճուկ եւ անհար,  
Ես մեղքի մեհեան, սրբութեան տահար:

Գարունները երբեք պիտ' չըդառնան ա'լ ետ,  
Սիրտըդ պիտ' չը նախրէ սարերն ի վեր վէտ-վէտ...  
Որքա՛ն երկար քալես՝ նամբուդ վերջն է մի փոս,  
Ա'խ, մեղք եմ նիգերըդ եւ անիմաստ, ափսո՛ս:

Աստուծոյ պէս անհոգ նընջել,  
Չը տառապիլ, չը քըք-մընջել,  
Ա'լ չը լըսել քոՎիչ ձայներ...  
Մահն յուշ ու պատկեր ջընջել:

Այնպէս երգէ որ երգերըդ ժամանակէն չը մաշին,  
Որ փարատեն՝ իմաստութեամբ՝ մըքութիւնը մըշուշին-  
Դարեր ալ վերջ՝ ընքերցողը քէ հանդիպի երգերուդ,  
Անոնց քեկն քառած՝ երքայ դէպ՝ ակնադրիւրը լոյսին:

Մ. ՄԱՆՈՒԿԵԱՆ